

Թէ կապես քոյ մէջքումդ հողոյս իմ հատոր,
Սուր քաջաց եւ զայն ի գործ արկեցես յօր ի յօր,

Օրհնեմ յայնժամ եւ զԱստուած:

Որ նուէր ետ Հայրենեաց:

Թէ մտնես իմասանոց մէջ հոգեոյս իմ հատոր,

Կամ լինիս սպառազէն այր հուժկու հզօր,

Եւ քո արիւն երակաց

Քրտանցդ պէս թէ թափես,

Օրհնեալ սրբի հայրենեաց

Յայնժամ ասեմ ծնայ ես:

ՍԵՐՈՎԵՆ ԵՊԻՍԿՈՑՈՍ

Գ Ա Ր Ո Ւ Ն .

Շըրճ՝ զ սլափկեր,

Գաշտ եւ արօտ

Կեանք են տուեր

Այս առաւօտ.

Պայծառ արփին

Եւ բոյս զեանին

Միմեանց նային,

Առնեն կարօտ:

Կանաչ կապկերտ

Համատարած՝

Նըկարակերտ

Գաշտն է ծածկած.

Որի վերան

Կըշողշողան

Մեխակ, շուշան

Գոյն գոյն ծաղկած:

Հընչէ խոխոջ

Ջինջ վըտակին.

Առնէ բողբոջ

Պերճ սարդենին.

Արեւին շող՝

Կաթէ նըշող

Բազմաշողշող

Ի ցօղ ծաղկին:

Տես, երկրագործ

Ջոյգ եղներով

Սկսի իւր գործ

Ռերախ սըրտով,

Սուլէ իւր երգ,

Վարէ իւր հերկ,

Որ արտը մերկ

Ծածկէ հունձով:

Չայնը հովուի

Սուր սըրինդին

Կխառնըի

Մեղմիկ սիւզին,

Որ իւր թեւով

Շարժէ այն ծով (1),

Եւ սըփուէ զով

Չըւարթազին:

Տես, ամեն տեղ

Հըրճուանք եւ սէր,

Թըռ ջնոց գեղգեղ

Եւ զաշնակներ,

Տես, ժիր մըրջիւն

Յերեկն ողջոյն

Անվըրճիւն

Ժողովէ սերմեր:

Ծառէ ի ծառ

Անխոնջ մեղուն

Կուտայ զաղար

Իւր թեւերուն.

Եւ զեղեցիկ

Նորոգ թըփիկ,

Մուրտն եւ յամիկ

Նորանն են տուն:

Այս քաղցըր բոյր

Եւ տեսք զըւարթ,

Գողտրիկ համբոյր

Ծաղկանց բարդարդ,

(1) Բուսական ժող.

Այս ծով կանայ,
 Թըռչնոց աւաչ,
 Գառանց բառայ,
 Շարժեն ըզմարդ:
 —
 Բայց անդ հեռուն
 Մարդ մի տրուում
 Նստած է մունջ
 Անխօս, անմունջ
 Բանտի դիջին
 Արմոց միջին:
 Նա է գերի,
 Ար դեզերի
 Այնտեղ, կապուած,
 Մենակ փակուած:
 Հագիւ սրբուն
 Երբեմն ելնեն
 Տրխուր հառաչք:
 Եւ նորա աչք
 Անթարթ նային
 Այն պատկերին . . . :
 —
 Գերւոյն համար
 Գարուն չը գար . . . :

ՄՏԵՓԱՆՈՍ ՄԱԼՒԱՍԵԱՆԾ.

ԱԼԵՎՈՍՈՐՔԻՆՆ.

« Ո՞խոսովեցուցանէ զմեծու-
 թիւն ծովու, եւ զմայն ալեաց
 նորա ցածուցանէ » :
 (Մատթ 4Գ. 8.)

Հագիւ բոլորեաց արեւ զիւր շրջան
 Տալ կիսազընտիս այդ առաւօտեան,
 Ծագեաց զովարար անդորր արշալոյս
 Յերկիր մահարուն շնչեալ զիւր խրախոյս:

Բընուծիւն, զողցես, Թօթափէր զիւր քուն.
 Տալով արեւուն լիասիրտ ողջոյն.
 Գայայրկիբ Թռչնոց՝ օրհնուծիւնք մարդկան
 Խընկէլին ըզփառս Հաստչին բընուծեան:

Յանկարծ փոխեցաւ բաղցր այս տեսարան,
 Թագեաւ լուսատուն ի ծոց մընուծեան,
 Տեղի ետ հանդարտ զեփիւուն այն մեղմիկ,
 Արում յաջորդէր անեղ հողմ՝ սաստիկ:

Չերկիր համօրէն պատէր խոր խաւար,
 Հողմն ուռուցիկ սուլայր անդադար.
 Ծառք սոսափէին, փախչին կենդանիք
 Գիզանան ի ջուրս լեռնանման ալիք:

Լայնարձակ երես գաշտին լուծական
 Գուշակէր զանբաւ աղէտ խռովութեան.
 Նաւուց գուժելով վրտանդ մտահաս,
 Իսկ տերանց նոցունց զանհամար վընաս:

Խարխիսք արծակին, խրդին առասանք,
 Ոչ զօրեն ժուժել ոչ հընարք՝ ոչ ջանք.
 Փշրեալ ճարճատի նաւուն հիման լաստ,
 Պատառի ի ծուէնս մանունս առագաստ:

Անդ էր տեսանել զազազակ, զաղմուկ,
 Գոչիւն բարձրաձայն, յորդեալ արտասուք-
 Կէսք մորմօրէին ընդ կորուստ նաւուց,
 Իսկ ոմանք ընդ վնաս զանծուց եւ շահուց:

Իսկ հէզ նաւավար, նաեւ նաւաստիք
 Զայլմէ հողային ի ժամուն յայնմիկ,
 Մոռացեալ ըզնաւն ընդ բեռանցն համայն,
 Ազատել ըզկեանս ջանային միայն:

Սաստկանար, բաղխէր հողմոյն ուժգնութիւն,
 Դընելով ըզնաւն խիստ ալեաց նըկուն.
 Իրբեւ հատանէր յոյս բաղցրիկ կենաց,
 Կարդային զերկինս յօգնութիւն ինքեանց:

« Ո՞վ Տէր մեր, Աստուած արարիչ բարի,
 Ազատեն ըզմեզ, Փրկիչ աշխարհի,
 Գթան զու առ մեզ, ամենեցունց Տէր-
 Զի մեր անուանեմք զքեզ մարդասէր:

« Աշխարհ պատկառ կայ քեզ լըրիւ իւրով,
 Երկիր վիթխարի, լայնատարած ծով.
 Եթէ ակնարկես՝ հարկանին ի դող,
 Եթէ սպառնաս՝ չըքանան ի հող:

Քեզ միշտ հնազանդի խորութիւն ովկեան.
 Գու սանձես ըզթափ հողմոց ուժգնութեան.